

գերեզմանին վրայ սողբացեալ եւ լացեալ յօյժ... դարձան յիւրաքանչիւր տեղիս, (կիր. 200): Վանականի շիրմի մասին ականատես մը՝ բարեխուղարեսն կը գրէ. սերորդ մատուռն, որ շնուռած է սրբատաշ քարով պարսպից դուրս արեւելեան կողմումն է, միաբանից հանգստարանում: Խոնարհուած է մատրանս գլուխ, որի մէջ առում են, է Վանական վարդապետի գերեզմանն, որպէս վկայում է եւ կիրակոս, բայց տապանաքարն չունի արձանագրութիւն¹: Արդեօք ինչպէս նա հրամայած էր զինքն աղքատներու գերեզմանոց հանգչեցնել, այսպէս աղպատուէր տուած է շիրմին վրայ արձանագրութիւն մը չփորագրելու:

Անիկա մինչեւ իւր եօթանասնամեայ հասակին մէջ ուսերուն բարձած էր Խորանաշատի վարչական ու ուսուցչական առաջնորդութիւնը. իւր մեռնելէն վերջ երկու պաշտաններն առանձինն անհատներու կը յանձնուին, վարչական առաջնորդութիւնն իր եղբօրորդին Պօղոս կ'ընդունի, իսկ ուսումնական խոդիրներու հօգը Գրիգորիս աղքականը կը ստանձնէ:

Յայսմաւուրբներու մէջ հանգուցեալիս արտաքնյան ստորագրութիւնը պահուած է, որոնց համեմատ էր նա անձամբն չափահասակ, մեծերես եւ փորրաբիթ, լայնամօրուս եւ փառահեղ, մեծաշուրջ եւ աշարկու, քաղցրատես եւ չնորհալից²: Ուրիշ մը ունի՝ “Եւ էր նա չափահակաւ, մեծ մօրուր եւ լայն, գեղեցկակն եւ յանակից, չափեիթ եւ ամենեւին բարի տեսւլիամբ³”:

Ամէն մատենագիր ու յիշատակագիր վանականի նկատմամբ դրուատիքով կը խօսի: Վարդան զինքը կը կոչէ սամբաւատենչ եւ արևուական, փառաւորեալ Հայորն մեր (կիր. 146): Խոկ կիրակոսի քով գովասաններու պատկ մը հաւաքուած կը դտնենք, նա անոր վրայ ի մի նին նշանաւոր անձնաւորութիւններու բարի յատկութիւնները (կիր. 198): Դարձեալ կը գրէ. “Եւ երկրորդին Վանական անուն, վարդապետական բանիւ քան զամենայն որ ի ժամանակն էին՝ գերազանցեալ, ծննդական մտօք եւ յարմար բանիւք, վասն որոյ բազումք գերեկին առ նա ուսման աղազաւ... Զայս ոչ եթէ ականջալուր միայն ասեմ, այլ եւ ականատես, զի բազումք ժամանակս կացաք առ նմա ի

վարժու կրթութեան, ի սահմանս Տաւուշ բերդոյ, (կիր. 113): Մաղաքիա Արեղան կը տողէ. “Ի դառն ժամանակիս փայլէր իբրեւ զարեգակն... Վանական յերկիրն արեւելից, երկրորդ արեւելք անուանեալ” (էջ 12): Ամէնուն խօսքերէն այն կը հետեւի թէ նա հմուտ եւ գիտնական վարդապետ մըն էր, սակայն եթէ միայն իւր առ մեղ հասած երկասիրութիւններէն դատաստան կորելու համարձակինք, պիտի ըսենք թէ այդ ամէնն չափաղանցուած են սակաւիկ մը եւ անոր գրչի արդիւնքներն այդ մակդիրները չեն արդարացներ: Սակայն երբ այդ խօսքերն անոր ուսուցչական գործանէութեան վրայ ալ տարածենք, եւ այն իրաւամբ, այն ատեն գուցէ անոնք կրնան իրենց պատշաճ գիրքը գրաւել: Վասն զի որչափ կը թուի նա աւելի ջանացած է դաստիառակ ըլլալ քան մատենագիր, աւելի նկրտած է իր հմտութիւնն աշակերտներու մորին մէջ գրոշմել քան գրչով աշպագայ եկողներու աւանդել: Եւ յիրաւի անոր պատուաբեր աշակերտներ են մանաւանդ վերոյիշեալ երեք պատմագիրները:

(Շաբաթական)

Հ. ՀԱՄԱԳԱՍՊ ՂՄԿԵԱՆ



ՊԱՑՄԱԿԱՆ

ՀԱՅ ՅԱԿԱԶՈՒԹԻՒՆ

ՍԵՒ ԾՈՎԵԼԻՆ ՄԻՒԶԵԻՆ ԿԱՐՈՒՆ

ՀԱՐԵՒԱՆՑԻ ԱԿՆԱՐԿ ՄԸ

Ա Զ Դ

Համառոտ Ակնարկս, որ գրուած է բանասէր բարեկամի մը յորդորանօք, ըստուածք մըն է փոքր մէկ մասին ընդարձակ եւ երկարամեայ Ուսումնասիրութեանց, որոնց նիւթը կը կազմին Հայաստանի արեւմտեան-հիւսիսային տաճմանագաւառները, այսինքն՝ յատկապէս Փոքր-Հայք անձուկ եւ ընդարձակագոյն մտօք (արդի Սեբատիոյ նահանգը), Խաղութիք (Տրապիցնի նահանգը), Տայք (Ճորիսի աւագանը) եւ Բարձր-Հայոց՝ անոնց սահման

¹ Բարիսուգարեան՝ Արցախ, էջ 324:

² Հայապատում՝ թ., էջ 515:

³ Զեռն. Ալիքն. Միթք., թ. 219, թ. 2. 294:

նակից մասերը: Եթզ յաջողի մեզի լիովին տաստելու հրատարակութեան տալ պատմական, տեղագրական եւ ազգագրական Ռւսումնասիրութիւնքն յիշեալ աշխարհաց, առիթ պիտի ունենանք ներկայացընելու ճիշագոյն փաստեր ու լուսաբանութիւններ նաև Հայ-մահմետականութեան ծագման ու տարածման եւ արդի վիճակին մասին: Ակնարկիս մէջ քիչ մ'ընդարձակ շրջանով է միայն ընդհանուր պատմական տեսութիւնը. մնացեալն ի նկատի կ'առնու միայն փոքր աշխարհամաս մը, Ռիզէէն մինչեւ Կարին: Բնական է թէ ուր խօսք կ'ըլլայ ընակչութեան արդի վիճակին մասին, մենք աչքի առջեւ ունինք 1910/11 տարւոյ վիճակը, զոր մեր ուղեւորութեանց ընթացքին մէջ ալ անձամբ կրցանք ստուգել:

Շատերու համար քիչ ծանօթ իրողւթիւն մ'ըլլալու է այն թէ Սեւ ծովու ափանց վրայ, ուր բաւական թուով հայ բնակչութիւն մը կայ, առանձին կերպով հոծ հայութիւն մ'եղած է Պոնտական շղթային դէպ ի ծով իջնող հովիտներուն մանաւանդ վերնամասերուն մէջ, ի մասնաւորի Տրապիզոնի աշե-էլլէն. Ջնէ-Ռէնէ աշե-էլլէ: Այս հայութիւնը ժղդարուն ընթացքին արիւնալից կոտորածներով բանական առաջնորդ է ինչպէս կամ ի համար կ'առաջնորդ է այս մասամբ ի մասնաւորի Տրապիզոնի աշե-էլլէն. բայց պահած է շատ մասամբ իւր հայ նկարագիրը, գոնէ մասամբ նաեւ հայեցէն լըլլոն: Առանձնապէս հայ Հայքն (քարտէսներու վրայ թրքածեւ Hem-schin) քիչ ծանօթ աշխարհ մըն է. եւ կիսկերտի նորագոյն եւ լաւագոյն քարտէսն իսկ այս տեղ մեծ սպիտակ բաց մը միայն կը ներկայացընէ¹: Բայց նշանաւոր գիտնական մը կտրած անցած էր աշխարհը: Եր-

կրախօս Քոխ Ռիզէէն ելած է այս լեռնաշղթան՝ տեղացւոց համար սովորական ճամբարով¹, իջնալու համար դէպ ի Սպեր (Թրքածեւ Ispir)' մ'որոխ գետոյ վրայ. բայց վերագարձած է գժուարին ճամբով մը՝ Խեւակէ (քարտէսին վրայ Կենակ) անցնելով համշնի անզնաց ձորերը, եւ ի վերջո իջած Աթինա²: Քոխի մատեանը, թէեւ ցանցառ, տեղեկութիւններ կու տայնաեւ այն բանի մահմետականացմանց մասին, որոնց ենթարկուած էր հայ ժողովուրդը՝ լիոնաշղթայիս երկու երեսին վրայ ալ: Եւ Քոխ իւր այսպիսի տեղեկութիւնքն քաղած է նոյն իսկ այն "մահմետական ներէ" որոնց քով աւելի հիւր եղած է, ոչ թէ քրիստոնեայ Հայերէ՝ որոնք տակաւին մեծ բակմութեամբ կ'ապրին Պոնտական լեռներէն մինչեւ Կարին՝ իրենց մահմետականացած ցեղակիցներուն հետ: Արդ այն գծի մասին՝ որ Ռիզէէ մինչեւ Կարին իրը 250 քիլոմետր է, կ'ուղենք քանի մը խօսք լսել, մենք՝ որ հայրենեզք ալ այս լիոնաշղթայէն ըլլալով (Խոտրջուր), առիթ ունեցած ենք յետոյ 1910ին այլեւայլ ուղղութեամբ կտրելու անցնելու այս գնուառուց մեծ մաս մը եւ երկար ժամանակէ ի վեր աշխատած ենք ուսումնասիրելու անոնց անցեալը:

II.

Պատմական Ակնարկ:

Հայ ցեղն հնուց իսկ անհրաժեշտաբար աղերս ունենալու էր Հայաստանի սահմաններէն քիչ մը հեռու Սեւ ծովու ափանց հետ: Արդ ճշդիւ այն ծովափը, ուր կը գտնուի հայ համշնի, կը վերաբերէր Հայաս-

¹ Dr. Karl Koch, Wanderungen im Oriente während der Jahre 1843 und 1844. II. Reise im pontischen Gebirge und Türkisch-Armenien. Weimar 1846. Ի մասնաւորի էջ 1—118. 235 ff.

² Այս Ճամբուն՝ ինչպէս մեր ակնարկին մէջ յիշելի միւս մասերուն՝ արդի ուղեները բաւական լաւ՝ թէեւ համառօտիւ նկարագրած է Charles Wilson, Handbook for Travellers in Asia Minor, Transcaucasia, Persia etc. London 1905, յատկապէս էջ 200—219:

¹ Richard Kiepert, Karte von Kleinasien. AVI Tirabzon. Տայց համար՝ բաց ասկէ նաեւ ուրոյն քարտը՝ XVI Erzerum: “Է.” = կիսկերտի այս քար-

տանի նոյն խոկ երբ ասի պատմութեան
մէջ կ'երեւայ առաջին անգամ Armenia
ձեւով։ Դարեհի օրով Հայաստան բաժ-
նուած էր երկու սատրապութեանց։ Թող-
լով անոնց արեւելեսնը (ԺԼ սատրապու-
թիւն), որ կը բնակէին Ալարողիք եւ
Սասպիրք՝ մինչեւ Կողքիս (Հերոդ. Դ. 94,
Դ. 37 եւն), ուստի մինչեւ արդի Բա-
թումի մօտերը, այն ժամանակի արեւմուեան
Հայաստանը (ԺԹ Սատրապութիւն կամ
Հարկաց Շրջան) «Հայոց եւ զրացեաց» կը
համեմ «Ֆնէ- Աւ- Օռու» (թէշքր տօծ
ոնցու տօծ Ենչենու. Հերոդ. Դ. 93)։ Այս
ծովիզերքը Տրապիզոնէ արեւելք ըլլալու
էր. որովհետեւ անկէ արեւմուտք ուրոյն
Շրջան մըն էր (ԺԹ) պոնտական մանր
ազգերու. Մոսքացւոց, Տիբրանացւոց եւն։
Քսենոփոնի ատեն ալ կրկն էին Հայաս-
տանները, երբ կը նկարագրէ Յունաց Բիւ-
րուն նահանջն այս երկրին մէջէն հարաւէն
դէպ ի հիւսիս, հասնելու համար Պանտա-
կան լեռներն ու Տրապիզոն (Քսենոփոն,
Արշաւ. կամ Anabasis, IV, 3 ff.): Այս
առթիւ կիմանանք թէ Հայաստանի այս
հիւսիսային սահմաններէն մաս մ'ապստամբ
էր, յատկապէս Խոսպէտ (Խալօսէտ) եւ
Տայշ (Տաշշու, Հայերէն + յոդնակերտով,
հմմտ. Քսեն. Ե, 5 եւն): Միւս կողմանէ
Հայաստան ինչպէս մինչեւ Նիբատ, անկէ
վեր դէպ ի արեւմուտք կ'երկարէր այնչափ
որ Հալէս գետը (արդի թլք. Գրզու- Հրա-
մագ) կը լրջնէր Հայաստանի լեռներէն (օ
«Ալօչ... ի՞նչ է» Արքենու օճքու, Հերոդ.
Ա, 72): Ուստի կը պարունակէր առնուազն
դետոյն ակնաղերաց աշխարհն Երզնկայի
արեւմուակողմէն գոնէ մինչեւ Սերաստիա,
եւ որ քիչ մ'ետքն անձուկ մոռք ուրոյն
«Փոքր Հայք» (Armenia minor) կոչուե-
ցաւ։ Եւ այս Փոքր-Հայքն է որ յետոյ ու-
նեցաւ վերոյիշեալ մանր ազգաց ծովե-
քերքը։ Երբ Սելեւկեանց Անտիոքոս Մեծ
որոշէ պարտութիւն կրեց Հռոմացեցիներէն
Մագնեսիոյ քով (190 Ե. թ.), ուրիշ

Երկիրներու հետ՝ անկախ եղաւ Հայաստան
ալ։ Բայց գարձեալ կրկն՝ երկու թագա-
ւորներով՝ Արտաշէս եւ Զարեհ («Զա-
րիաղը կամ»)։ Մեծագոյն մասն էր Արտա-
շիսի «Մեծ Հայք» (Armenia maior), որ
բաց ի Կարին ու Դիրջան գաւառներէ՝
որոնք յատկապէս կը շեշտուին, կը պա-
րունակէ «Պարսկաց սարցութ» (Սարարոն,
c. 528 Ասքիրեւածոծ Ասքիածրօս), Կղարջքն
եւն։ Հին Հայաստանի աշխարհագրութեան
նորագոյն քննիչը՝ Հիւրշման՝ «Պարխարի
ստորոտը», կը հասկընաց Տայոց աշխարհը,
որ միակ հնարաւորն է ըստ զրից։ Թէ այս
ստորոտը, նաեւ որ եւ է ծովահայեաց
հովիտ կը պարունակէր, որոշ չէ, եւ
նուազ հաւանական։ Գոնէ Արշակունեաց
Հայաստանը՝ Բարձր-Հայոց եւ Տայոց նա-
հանդաց մասերով, Ծորոխի գծի վրայ՝ կը
պարունակէր Պարխարի ստորոտները, մինչեւ
բարձրագոյն լեռնաշղթային ջրաբաշխը։ Այս
բարձր գագաթներէն Արշակունեաց Հայաս-
տանը ծովը կը տեսնէր, բայց իբր պետու-
թիւն քանի մը տասնեակ քիլոմետր հե-
ռու ծովափը չէր իջած։ Ի հարկէ ասի
ալ գելք մը չէր՝ որ այն քայլը, զոր Պե-
տութիւնը չէր առած, առնուր հայ ցեղը։
Արդէն հայ ցեղին նիստերու սահման-
ները չեն համապատասխաներ հին Հայա-
տանի պատմական սահմաններուն, ինչպէս
ուրիշ կողմեր ալ։

Բայց հայ ցեղը նաեւ իբր ուրոյն փոքր
պետութիւն մը հասաւ ծովը քիչ մ'աւելի
արեւմուաքը։ Բաց ի Արտաշիսի «Մեծ»
Հայաստանէն եւ Զարեհի Հարաւային
Հայաստանէն, որուն կենդրոնն էր ծոփք
(Sophene, արդի Խարբերդի շրջանը), կազ-
մուած էր Երրորդ Հայաստան մ'ալ, վերո-
յիշեալ «Փոքր-Հայք»։ Ծոփաց եւ Փոքր-

¹ H. Hübschmann, Die altarmenischen Ortsnamen, mit Beiträgen zur historischen Topographie Armeniens, Strassburg 1904. Հայ թրդ. Հ. Բառնաբառ Վ. Պիլէզիկեան, Հին Հայոց անունները, Վենես 1907. Ազգ. Մագրն. Ծ. Գ. .

Հայոց թագաւորաց մասին՝ բաց ի գասական մատենագրաց աւանդածներէն՝ կը վկայեն նաեւ զրամները¹: Արդ Փոքր-Հայք ունեցան բաւական երկար ծովեղերք մը, որովհետեւ՝ ինչպէս Ստրաբոն կը գրէ “Հնազանդեցուցին Տիբարինացնէն ու Խոսպէն, այնպէս որ իրենց իշխանութիւնը տարածեցաւ. Թինչել Փառաւական ու Տրապանացն” (Ստրաբոն, շ. 555, թէշիր Տրապէզօնցու և Պարուական): Երբ Տիգրան Մեծ՝ գահընկէց ընելով զԱրտանէս ծոփաց՝ միացեալ պատմական Հայաստանն ստեղծեց, չկրցաւ Փոքր-Հայքը միանալ: Անոր տէր ելաւ հզօրագոյն մը՝ Պոնտոսի Միհրդատ Զ. Մեծ Եւպատոր, որուն առջեւ ստիպուած էր տեղի տալ Փոքր-Հայոց Միսիս արքայն: Բայց երբ Հռոմայեցիք յաղթելով Միհրդատայ՝ տիրեցին նաեւ Փոքր-Հայոց, վերահաստատեցին այն թագաւորութիւնն իրենց գերիշխանութեան տակ, տալով զայն այլեւայլ իշխանաց: Քանի որ նոյնն ընդունեցաւ Պողեմնն Ա. եւ իւր տունը, Փոքր-Հայոց այս ծովեղերաց աշխարհազրական ուրիշ յորջորջանք մը յետոյ սովորական եղաւ՝ “Պողեմնեան Պոնտոս” (Pontus Polemoniacus): Ստրաբոնի գրած ատեն կիշխէր անոր այրին եւ իշխանակիցը՝ Պիութոդորիս (Phytodoris), որուն որդին թագաւոր եղաւ Մեծ Հայոց՝ Զենոն-Արտաշէս (18 թ. Ք.): Անոր համար Փոքր-Հայոց սառազրութեան մէջ կըսէ թէ Պիութոդորիս (բաց ի “լաւագոյն”, մասերէ): Իրբէւ Փոքր-Հայոց դշլայ՝ “ունէր Տիրարէնները, Խաղտիք, մինչեւ Կողքիս, եւ մինչեւ Փառնակիս ու Տրապիցն”, (շ. 555): Փոքր-Հայք Հռոմէական նահանգ ըլլալէն (69/70 թ. Ք.): Եաքը՝ կցուեցաւ նորաստեղծ ընդարձակ հառմէական Գամբաց նահանգին, որուն ծովեղերքը կը հանէր զրեթէ մինչեւ արդի Բաթում: Դիոկղետիանոս կրկին հաստատեց “Փոքր-Հայք իրբ ուրոյն նահանգ” (մայրա-

քաղաք՝ Մելիսինէ, արդի՝ Մալաթիա), Թէոդոս Մեծ բաժնեց երկուքի՝ Առաջին Հայք (Armenia prima, մայրաքաղաք Մերսամիա) եւ Երկրորդ Հայք (Armenia secunda, մայրաքաղաք Մելիսինէ): Այս Փոքր-Հայք, ընդարձակուած մանաւանդ դէպի ի հարաւ՝ կը հանէր մինչեւ Տաւրոսի լեռները, մինչեւ Կոկիսոն, բայց ծովեղերք չունէր: Նոյն Թէոդոսի Ա. ատեն Մեծ Հայաստանի բաժնամամբ (387ին) Հռոմայեցոց բաժնին ինկած էր նաեւ Բարձր-Հայք մինչեւ Կարին: Ասի կառավարուեցաւ արտակարգ կերպով, մինչեւ որ Յուստինիանոս կազմակերպեց իւր Ա—Դ Հայք, գաւառները: Արդ այս բաժնամամբ (536ին) Փոքր-Հայոց մէկ մասը, Հռոմէական Բարձր-Հայք եւ ծովեղերքը՝ Կիրասոն ու Տրապիցն միացած՝ կազմեցին Յուստինիանու “Ա. Հայք” կամ “Մելքին Հայք”, (Դ էնծուարական Արմենիա): Հռոմէական Հայաստան ունեցած էր կրկին իւր ծովեղերքը¹: Եւ այսպէս մնաց նոյն գաւառը՝ նոյն ծովեղերքով նաեւ Մաւրիկ Կայսեր (582—602) նոր բաժնամանց ատեն, անուն առնլով “Մեծ Հայք”:

Երբ Արաբացւոց հզօրանալով, եւ պարագայից փոխուելով՝ հարկ եղաւ բանակաթեմերու դրութեան, ստեղծուեցաւ հսկայածաւալ “Հայկական Բանակաթեմեր”, որ Բի վանդեան Պատմութեան մէջ յաճախ վճռիչ գեր կը խաղայ (Ֆէմա տօն Արևելական, կամ պարզ՝ Արմենական), որուն կը վերաբերէր՝ ի միջի այլոց՝ ամբողջ ծովեղերքը Սինոպի մօտերէն մինչեւ Բաթումի մօտերը: Բայց երբ ասի բաժնուեցաւ այլեւայլ մասանց, “Հայկական”ին մնաց արեւմտեան բաժինը (— Թ. գարու վերջերը՝ ուրոյն բանակաթեմերան նաեւ “Կողօնիան”՝ արդի Շապին-Գարահիսար եւ Մերաստիա —)

¹ Հման. այս իրերու մասին ի միջի այլոց. Dr. Karl Güterbock, Römisch-Armenien und die römischen Satrapien im 4. bis 6. Jahrh., Königsberg 1900, Հայ թարգմ. Հ. Մերտեւ Նորդուան, “Հռոմէական Հայաստան” եւն. Վիեննա 1914. “Ազգային Աստ.” Հե:

արեւելեան ծովափունք կազմեցին ուրոյն թեմ մը՝ կենդրոն ունենալով Տրապիզոն, եւ կոչուեցաւ հին անուամբ մը Խոստղի+ (Խալձու): Ասի եղած է իր 837ին¹: Խաղաց թեմին կը վերաբերէին, ցորչափ Բիւզանդացոց ձեռք մնացին, Բարերդ ու Սպեր, եւ քիչ ժամանակ նաեւ Եկեղեաց²:

Մնացեալը կարեւոր չէ: Սելջուկեան արշաւանքները լուսին այլափոխեցին ամէն ինչ: Միայն ծովեղերքը կրցաւ մնալ երկար ատեն Յունաց ձեռքը, եւ Տրապիզոն ունեցաւ իւր Կայսրութիւն անդամ, մինչեւ որ Օսմանեանք տիրեցին ամբողջ այս ծովեղերքին (1461ին): Եւ այս օրէն կը սկսի բոնի մահմետականացու մը նախ ծովափնեայ քաղաքաց Սիւրմենէ (հին Susurmaena), ՕՓ (հին Ophis), Ռիզէ (հին Rhizus) եւ Հազարատանի: Այս վերջնոյս մասին կը բաւէ միայն յիշել թէ Պատմէկ (Lazica) անուն կը տրուի հին Կողքիսի, եւ երբ Ե—Զ դարուն անիկայ կռուախնձոր եղաւ Բիւզանդեանց ու Պարսից մէջ, այս անուամբ կը նշանակուէր երկիրը Ծորոսի բերնէն անդին³: Այսու հանդերձ ինդիր չկայ թէ Հազերը կանու խէն Ծորոսին արեւմուտք ալ կը նըստէն, զիսաւորաբար այն տեղն՝ ուր հնագոյնք կը գնեն Sanni տոհմը: Անուանս լաւագոյն հնումն է անազան Բիւզանդեանց ալ գրած Tzani, Հայոց “Ծանիք” (Խորենացի եւն), Վրաց՝ Շանէն: Պէտք չէ սակայն այս անուան հետ շփոթել թիւլքմէններու ժամանակէ Շանէնիլը⁴:

¹ Հմ. J. B. Bury, A history of the Eastern Roman Empire (A.-D. 802—867), London 1912, p. 223, 261.

² Բանակաթեմներու մասին հմ. H. Gelzer, Die Genesis der byzantinischen Themenverfassung, Leipzig 1899, Հայ թարգմ. Հ. Գորեթիք Գորոնդիլուն, “Աղքանական թիւնք Բանակաթեմներու դրութեան”, Վենենա 1903. “Աղք. Աղանական թիւնք Բանակաթեմներու դրութեան”:

³ Հմ. I. Աղեկեր մասին ի միջի այլոց՝ Brosset, Additions et Eclaircissements à l’Histoire de la Géorgie (I, 2), Pétersbourg 1851, p. 81—107.

⁴ Հմ. այս վերջնոյս մասին D. M. Girard, Un coin de l’Asie Mineure. Le Djanik, Étude de géographie et d’histoire, I—II. Ի „Muséon“, N. S. VIII, 1907, p. 100—171.

Այս գիտողութիւնները պէտք էին յաջրդաց աւելի լուսաւորութեան համար, մանաւանդ այն կէտին թէ հայ տարրը հնուց ի վեր առիթ ունէր ծովեղերքը զետեղուելու, եւ ինչպէս բնական է՝ ձուլելու եւ ձուլուելու այն տեղոյ ազգաց հետ, որոնք յետոյ սպատութեան մէջ աներեւոյթ կ’ըլլան: Արդէն Պլինիոս կը յիշէ թէ Տրապիզոն ընդարձակ լեռնէ պատուած է, “որմէ անդին Հայախաղութիւն եւ Մեծ Հայք” (Hist. Nat. VI, 4 gens armenochalybes et Maior Armenia): Խաղէ-բարձուած էին համար ամիսեւ Տայոց մտերը, ինչպէս կը նկարագրէ Քսենոփոն (Արշաւ Դ. 7): Ստրաբոնի օրով՝ ինչպէս որոշ կ’ըսէ “Որոնք այսօր Խաղութիւն” (Խալձունու): Հին ատեն Խաղէ-բարձուած (Խալսւթէ) կ’անուանէին. բայց իրենց զիսաւորնիստն էր Փառնակիոց կողմը, (c. 549): Այսպէս կը նշանակէ ուրիշ տեղեր ալ, օրինակի համար բաց ի վերը յիշուածներէ նաեւ հետեւեալը. “Տրապիզոնի եւ Փառնակիոյ վերեւն են Տիբարէնք եւ Խաղութիւն” (Խալձունու), եւ Ասն (= Ծանք, Տայոց) զորոնք յառաջ Ատկէն (J. R. M. Տաքարաց) կը կոչէին, եւ ՓոքրՀայաստան, (Դ Առաքը՝ Արմենիա. Ստրաբոն c. 548): Հայ հին մատենագրութեան մէջ “Խաղտիք”, կը նշանակէ Պոնտական լեռնաշղթայն՝ աւելի կամ նուազ խորութեամբ, իրը սահմանակից Բարձր Հայոց եւ Տայոց, ինչպէս արդէն զիրքը կը բերէր: Անագանագոյն մատենագրութեան մէջ որոշ կ’երեւայ Բիւզանդեան “Խաղտիքը” բանակաթեմներու ազգեցութիւնը. անոր համար ինչպէս Տրապիզոն Խաղտեաց մէջ է, նոյնպէս է ի մասնաւորի Բարերդ. եւ այս քաղաքս գրուած բազմաթիւ հայ ձեռագիրք նաեւ նորագոյն գարերու՝ զրեթէ միշտ “երկիր Խաղտեաց” կ’ըսեն, եւ ասկէ գարձեալ նաեւ նոր բանասիրաց ունաց կարծեքը թէ Բարերդ Հայախաղութեաց վերաբերէր: Վերջինս միշտ չէ. հին Հայաստանի աշխարհագրութեան համեմատ Բարերդ. Սպեր միակ դա-

առ մըն էին, Բաղմար-Հայոց մէջ. սակայն
այս խնդիրները հեռուն կը տանին զմեղ։
Միւս կողմանէ հին “Հայախաղտիք” փաստ
մը չեն ազգագրօրէն ըմբռնելու այն բաւ-
ական տարածուած յորջորջանքը, որով
արգի Համշէնցին եւն “Հայ-Լազ”, կը կո-
չուի։ Այս յորջորջանքն այսօր պալ վատէս
տարագին համար է, զոր կը սիրեն կրել՝
ոչ միայն Համշէնցին եւ իւր գս զու թները,
այլ նաեւ Շորոխի գծի վրայ, Թորթում, եւ
նաեւ այլուր, տարազ մը որ ի վերջո մի-
այն լաղին ալ յատուկ չէ։ “Խաղտիք” անունն
այսօր հայ ժողովրդեան քով սովորական
ծանօթ չէ, մինչդեռ մնացած է Պոնտական
լեռնաշղթային հին Պարսկաց անունը (յն. եւ
լու մատենազրաց Paryadres), եւ ի վեր-
ջո նաեւ Կիպերտի քարտէսը կը նշանակէ
անոր մէկ մասը՝ Balchar-Dagh։ Կայ այսօր
ալ համանուն (Parchal) զիւղ մը՝ տա-
կաւին կանգուն գեղակերտ եկեղեցիով եւ
Պարիսալ ջուր մը՝ որ Խեւակի ջրոյ հետ
մնացած Շորոխ կը թափուի։

Այժմ անցնինք տեսնելու այս Պար-
խարի եւ Խաղաեաց ծովահայեաց երեսի
հայ գաւառները՝ Համշէն ու Սեւ Գետ։

(፲፻፲፭ - ፳፻፭፻)

ξ. θ. σ.



ՀԱՅ ԱԶԳԻ

ԵՐԱՎԵՐԿԱԳԻՒՄ ԿԱՐՆՈՅ

ՏՐԵՅՈՒԹԻՒՆ

ԳԵՐԱԴԱԿԱՆ ՎԵՐԱԿՐՈՒՑ ՀԱՄԵԼԱՏ

(Cape Town - Cape Town)

§ 15. Կիլիկեան տարագործեան սկիզբ։ — Զուգավիպատմթիւն և բրականութիւն։ — Ի լրում
նախորդ հատածին մշջ յառաջ բերուած փաստա-
թղթերու՝ ի մասին Տարագորութեան սկզբնաւո-
րութեան, աւելորդ չէ յառաջ բերել նաեւ այն
տեղեկագրին պատշաճեալ մասը, որուն հեղինակն
ինքնին ականատես է եւ Զեյթունէ հեռացած է
ամենէն վերջը։ Ցիշելով թէ թուրք սպայից խոշ-
տանգանաց հետեւութեամբ իր 26 երիտասարդ-
ունք լեռներ փախած էին, եւ յետոյ մերձակայ

վանքն ապաստանածոյ, կը գրէ. “Հետզհետէ
5000 զինուոր հաւաքուեցաւ քաղաքը (Զէյթուն),
եւ 24 Մարտ/6 Ապրիլ՝ Մարաշէ հայ պատուիրա-
կութիւն մը խաւրուեցաւ ի Զէյթուն։ Ասոնց մէջն
կը Պատուելի Ա. Շիրածեան, Հայր Սահակ, Կա-
թուղիկեայ կրօնաւոր մը եւ Պարոն Բլանկ (Herr
Blank). — որ համարեց Հայերը՝ կառավարու-
թեան տեղեկացրնելու ապստամբաց ուր տեղեր
ըլլալը, եւ հնազանդելու կարգադրութեանց, իրենց
սեպհական անձանց եւ կիլիկիոյ միւս Հայերուն
ապահովութիւնն անվիժտար ընելու համար։ Հայք
մոտբան ընդունեցան այս տուշաբէլը, եւ կառավա-
րութեան ըսին թէ ապստամբք վանքին մէջ կը
գտնուին։ — Յաջորդ օրը՝ 25 Մարտ/7 Ապրիլ
սկսաւ վանքին դէմ յարձակումը։ Մարաշի նոր
մութեսարիքը կը բաղձար վանքը պաշարել. բայց
հազարապետ Խուրշիդ հակառակեցաւ, ըսելով
թէ կարող է սերկու ժամու մէջն բռնել բոլոր
ապստամբները՝ մեռեալ թէ կենդանի։ — Կոհին
շարունակուեցաւ մինչեւ գիշեր, երբ թուրքերը
որոշեցին վանքը հրդեհել։ Բայց գիշերուան մէջ
ապստամբները գուրսու յարձակեցան, սպաննեցին
սպայ մը եւ շատ զինուորներ, եւ լեռները փա-
խան, իրենցմէ միայն քիչ անձ կորուստ տալով։
թուրքերը կորսնցուցին իբր 2004 հոգի։
Մարտ 26/8 Ապրիլ՝ թուրքերն այրեցին վանքը,
կարծելով թէ ապստամբք տակաւին հոն են։ —
Ա-ի եւուը 50 նշանաւոր ընդունելու ուրբագրութեան։
ունեէ մ'օր եւուը՝ ուրել 60 ընդունէլ, յետոյ ամբողջ
բազ մը, յետոյ ուրել նաևլը ի-որդու։ Երբ Պատուելի
Տիգրան Անդրէասեան մեկնեցաւ¹, ուրեւէ ընդունէլ
հայոց վէր։ Եկեղեցիներու կամարաց հայերէն ար-
յանադրութեան անտա՞մ իշրութեան հրամանաւ
խուրշիդ պէյի զօրաց հրամանատարին, եւ Զէյ-
թուն անունն ալ փոխուեցաւ “Սուլէյմանիա”
(անուամբ թուրք սպային՝ որ սպաննուած էր Մա-
րաշի ճամբուն վրայ²)։ Զէյթունի թուրք միւթիւն
իւր տեղեկատուութեան մէջ կը հաստատէ թէ
այս ամէն անցքերու միջոցին, ինչպէս վանքի վրայ
գործուած յարձակման ատեն, սպաննուած են
101 թուրք զինուոր եւ վերաւորուած՝ 110։ Ասոր
փոխարէն կրնանք յաւելուլ թէ 8000 Հայեր,
որոնք կառավարութեան դէմ որեւէ յոսի գի-
տաւորութիւն չունէին, հարատահարուեցան ու
կողղութեան տարապայման չափով, եւ ի վեր-
ջոյ տարագրուեցան՝ համեմատ յօրինուածական
ծրագրի մը՝ զօր յղացած են գերմանացիք, —
մատնուած զարհուրելի թշուառութեան եւ աղե-
տից՝ Միջազետաց երաշտին գաշտերուն մէջ։ Ա
Կ'աւարտիկ՝ “Այս փասուր կը ցուցընէ թէ Զէյ-
թունի մողղութեան չնջումը թուրք գերմանա-
կան խորհրդածեալ ծրագիր մըն երդ (Բրայս, էջ 481)։

Համաձայն է այն Օրբագրողն ալ, զոր նոյն պէս վերը յիշեցինք (§ 14): Ապրիլ ամսոյ իւր

Հ Հեղինակ Սուէտոնից մասին տեղեկագրութեանց զբա առիթ ունեցանք յիշելու (§ 7): Իրմէ է նաև Զեյթունի մասին այս տեղեկագրը (Բրայոն, Թ. 122, Էջ 479-481):

² Արքիլ աղքակը մը կըսէթ թէ “Եկեղի Ըէկէրը կու չուեցաւ” (Տպայս, թ. 124; էջ 488):